



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԽԱ. ՏԱՐԻ 1927

Ժարեկամ 1 ստեղինգ:

Թիկ 8, ՕԳՈՍՏՈՒ

ՍԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ

ՅՈՒՆԵՐԸՆ ԴՊՐՈՑԸ

ԵՎ

ՆՐԱ ԶԱՐԳԵՑՄԱՆ ՅԵԶԱՆՆԵՐԸ

(Ծարուակութիւն:)

Աերլուծականքի մեկնութեան թարգմանութիւնը եւս յունաբան իր բառապաշարով շատ մօտ է վերցիշեալ այս թարգմանութիւններին, սակայն կան եւ լեզուական որոշ տարբերութիւններ, ուստի գժուար է անվերապահչօրէն այս թարգմանութիւնը նոյնպէս վերագրել նորպատոնական մեկնիչ դաւթի երկերի թարգմանչին: Ներքեւ դէմ առ դէմ դրուած են այս թարգմանութիւնների մէջ հանդիպող նման հատուածները, որոնք լեզուական տեսակէտից կամ կատարելապէս իրար համապատասխանում են կամ երբեմն տարբերում:

Սահմ. իմաստ., 185.

Աերլ. մեկն., 559.

“Քանզի պարտ է գիտել զինք գիտական զօրուանքներին, զգացութիւն, զերեւակայութիւն, զիարածութիւն, կարծիք, միտք, միտք:

“Քանզի հինգ են ամենազինք գիտական զօրուանքներին, զգացութան զանազան գործութիւններին, զերեւակայութիւններին, զիարածութիւններին, կարծիքների, տրամախոհութիւններին:

Սահմ. իմաստ., 185.

Աերլ. մեկն., 585.

“Որդո՞ն՝ հոգի ինքնաշարժ, ինքնաշարժմն մշտաշարժ, մշտաշարժմն անմահ, էն:

“Որդո՞ն՝ անձն ինքնաշարժ, ինքնաշարժմն մշտաշարժ, մշտաշարժմն անմահ, ապա ուրեմն անձն անմահ:

Սահմ. իմաստ., 214.

Աերլ. մեկն., 559.

“Որպէս զի մի զուուտ գիտութիւն ի կարծեաց ընկալացուք, եւ կալացուք, եւ մի չար ինչ գործեսցուք, գործեսցուք:

“Որպէս զի մի զուուտ գիտութիւն ընկալացուք, եւ մի չար ինչ գործեսցուք, գործեսցուք:

Դաւ. Պորփ., 258:

Աերլ. մեկն., 584.

“Իսկ հաւատալն եռակի գյու, կամ ի հանրականացն զմանականն ցուցանել, հանգեան յարդարէ, կամ եւ հաւատարմացուցանել, կամ ի մասնականացն զհանրականն էն, կամ ի զուգէն զդոյգն:

Դաւ. Պորփ., 258.

Աերլ. մեկն., 584.

“Արդ յորժամ ի հանրականէն զմանականն ցուցանել, հաւատարմացուցանէ եւ հաւատարմացուցանէ, իսկապէս ապացուցական կոչին:

Դաւ. Պորփ., 259.

Աերլ. մեկն., 584.

“Ես յօրժամ մասնականաւն զընթանուրն հաւատարմացուցանեմք, այնպիսին մակածական կոչին, որպէս յօրժամ կամելով զոք շարժեն, որ ոչ է հարկաւոր փինիկաթե, ի եւ կու



մենայն կենդանի զներքին կորդիլոսի եւ գուճողի (ու-կափին շարժէ, ի մասնա- թիշ ընթերցուած՝ գոճայմի), կանացն զասոսիկ ցուցա- որք զվերին կափն շարժեն, նեմք ասելով՝ թէ վասն զի մարդ եւ ձի զներքին կափն շարժեն, ապա ուրեմն ա- մենայն կենդանի զներքին կափն շարժէ:

Ո՞չ է ճշմարիտ քանզի կոկորդիլոս գաղանն եւ փե- նիկն հաւ ոչ շարժեն զներ- քին կափն, այլ զվերիննդ:

Դաւ. Պորդի., 259.

“Իսկ յորժամ հաւասա- րաւն զհաւասարն ցուցա- նեմք, յայնժամ յարացոյց որպէս յորժամ ոք մելով ոչ տա- կոչի, որպէս յորժամ ոք մարմապահու ասելով. Արք աթենացիք, ոչ տացուք դիկնապահու վասն զի մարմապահու ասելով. Արք աթենացիք, ոչ տացուք դիկնապահու վասն զի եւ Պիսիստրատոս առեալ բռնացաւ: Քանզի ոչ հար- դիոնիսի թիկնապահու կաւոր է թէ Պիսիստրա- տոս բռնացաւ, եւ Դիոնէ- առեալ բռնացաւ: . . .

Ո՞չ է ճշմարիտ քանզի ոչ եթէ յորժամ Պիսիստրա- տոս բռնացաւ, եւ Դիոնէ- սիս բռնացաւ”:

Յ. Էլիասին ընծայուած Ստորոգութեանց մեկնութեան մէջ եւս նրա յունաբան բառա- միւթերքը պատկանում է, մեծ մասսամբ, Դաւիթ մեկնիչի երկերի հայ թարգմանութեանց լեզուա- խմբին: Սակայն նրա մէջ կան եւ որոշ նշաններ, որոնք հիմք կարող են ծառայել նեթագրելու, որ այս մեկնութիւնը կարող է եւ չլինել միեւնոյն թարգմանչի աշխատութիւն: Ամենառոշագրաւ նշանն այդ տեսակէտից այն է, որ նրա հայերէն թարգմանութեան մէջ մի քանի տեղ յունարէն բնագիրը փոփոխուած է եւ Սոկրատ փիլիսոփան փոխարինուած է օրինակներում դաւիթ փիլի- սոփայով: Այսպէս՝

El. in Categ., էջ 169, 7-8.

‘Αγτὶ τοῦ εἰπεῖν ‘κάλεσον τὸν Σωκράτην’ λέγω ‘κά- լεσον τὸν φιλόσοφον,

El. in Cat., էջ 170, 4-5.

“Οσπερο Σωκράτης καὶ Ἀργος δύνανται Ξάνθος δύπτος,

El. in Cat., 187, 27-28.

Καὶ δύνατος δὲ διωρισμέ- րος էστίν, εἴ γε πάντως μεταξὺ

Ալել. մեկն., 584.

“Արդ որ ի հանգիտէն զհանգէտն յարգարէ, ասի յարացոյց որդոն՝ ոչ տա- ցուք Դիոնէսիսում թիկ- նապահ մարմույ. Վասն զի եւ Պիսիստրատոս առեալ բռնացաւ: Քանզի ոչ հար- դիոնիսի թիկնապահու կաւոր է թէ Պիսիստրա- տոս բռնացաւ, եւ Դիոնէ- սիս բռնանայու”:

Էլ. Ստ. մեկն., 88, 14-15.

“Փոխանակ ասելոյն “կո- չեա զԴաւիթի”, ասեմք “կո- չեա զփիլիսոփոսն”:

Էլ. Ստ. մեկ. 89, 18.

Արգոս շուն եւ Եղիսարն պիսակ ձի”:

Էլ. Ստ. մեկն., 119, 9-12.

“Բայց եւ բան ապր- որոշեցեալ է, վասն զի ընդ-

ծոն սոլլաբῶն էսու ուառոյ. մէջ ամենայն երկուց փա- ն յաջ տῷ փիլոս տῆς փու զառութեանց լուութիւն է. սոլլաբῆն ի էկփանդուած ձլլի որպէս ի Դաւիթ անունն. էսու ուառա տὴν լոս էկփա- քանզի ի “դաւ փաղառու- ռուսու տῆς սոլլաբῆն. թեանն այլ արտաձայնու- թիւն է եւ ի “յիմ” փա- զառութեանն այլ արտա- ձայնութիւն”:

Այս փոփոխութիւնները, որ, ըստ երեւոյ- թիւն, թարգմանչինն են եւ ոչ յետագայ ժամա- նակներիներմուծումներ, մի ակնարկ են, որ Էլիա- սի Ստորոգութեանց մեկնութիւնը կարող է թարգմանուած լինել դաւթի երկերի թարգմա- նութիւններից յետոյ, երբ նորպղատոնական դա- ւիթ մեկնիչն արդէն հաչակ էր ստացել հայիմաս- տասիրական մատենագրութեան մէջ: Հաւանօ- րէն, Դաւիթ փիլիսոփայի երկերը թարգմաննելուց յետոյ միայն կարեւոր է համարուել թարգմաննել նաեւ նրա ուսուցիչ Էլիաս: Ոլիմպիոդորոսի Ստո- րոգութեանց մեկնութիւնը:

Նոյն այդ ենթագրութիւնը կարծես թէ հաստատում է նաեւ այդ թարգմանութիւնների յունաբան բառապաշարի մանրազննին քննու- թեամբ: Թէեւ նրանց մէջ, մեծ մասսամբ, միեւնոյն յունաբան բառերն են գործածուած, սակայն կան երբեմն եւ որոշ ուշագրաւ տարբերութիւններ: Այսպէս՝

1. ձնուարակացութիւն Էլ. 133 12, 111 29, 112 26, 113 7, նաև հա- կայարասատութիւն Էլ. 135 2, իսկ ընդդիմայա- րակայութիւն¹ ՍՀՄ. 124.

2. շնորհածու ներկացութիւն, ներակացու- թիւն. Էլ. 111 28, 133 18, նաև ընդդիմակա- ցութիւն Էլ. 116 15, ներսասատութիւն² Էլ. 134 2, իսկ ընդդիմակայութիւն¹ ՍԱՀՄ. 124.

3. թանասօս տէչնար ձեռնարհեստականք Էլ. 20, ձեռականք արհեստք ՍՀՄ. 184.

4. ձնուարակացութիւն Էլ. 49, 50, 87. նախկին թարգմանութիւններում՝ հա- մեմատութիւն.

5. էն թօդ χαὶ ὀπορροῦθ ի հոսման եւ ի ծոր- ման ՍԱՀՄ. 125 32, 126 11, ի ներհոսման եւ ի բացահոսման Էլ. 102 11: Բացի վերոյիշեալ

¹ θετում են աղճատուած, պէտք է լինի՝ ընդդիմայա- րակացութիւն, ընդդիմակացութիւն:

² “Ներսասատութիւնն եւ հակայարասատութիւնն սխալ թարգմանութիւնն եւ զատ երեւոյթիւն, թարգմանիլ յունաբան բնագրում անուպարածուած-ի ու նշուածու- թիւն է աղճատուած բառեր՝ անուպարածուած եւ նշուածուած: Հմանէ սաստկութիւն = ծուրածու Կեր, Պորֆ. 236, սաստկութիւն եւ մակասատութիւն = ծուրածու Թր. 15 եւ 34:

Նկատառութերից՝ ուշագրաւ է նաեւ այն, որ յունարէն միեւնոյն հատուածները թարգմանուածներում՝ երբեմն բառացի իրար նման, երբեմն էլ տարբեր է այդ թարգմանութիւնները վերագրելու լինենք զանազան թարգմանիչների, համարելով Էլիասի մեկնութիւնը յետնագոյն թարգմանութիւն, այդ դէպքում՝ պէտք է նաեւ ընդունենք, որ Էլիասի թարգմանութեան մէջ նման հատուածները քաղուած պիտի լինեն դաւթի երկերի թարգմանութիւնից: Նման ու համապատասխան այդ հատուածները հետեւեալներն են.

Էլիաս, 36, 2-5.

Սահմ., 133, 10-23.

“Աւան զի ամենայն ինչ նույն զի գիտել, առ ի գիտաւորութիւն եթէ զահման եւ զբաժանայի, որպէս եւ Պղատոն նում յիշէ Պղատոն, զահման ի Փեղրոսի տրամաբանէ սկիզբն գեղցկաբարն խորհուութեանն ասելով, թէ հելոյ գիտելով յաշագոյն ոյր է մոտածութիւնն, ապա եթէ ոչ հարկ է յամենայ նէն վրիպելու”:

“Եւ պարտ է գիտել, եթէ զահման եւ զբաժանայի, որպէս եւ Պղատոն նում յիշէ Պղատոն, զահման ի Փեղրոսի տրամաբանէ սկիզբն գեղցկաբարն խորհուութեանն ասելով, թէ ոչ մանուկ դու, մի է սկիզբն գեղցկաբար խորհուութեանն գիտել յաշագոյն ոյր է մոտածութիւնն, ապա թէ ոչ հարկ է յամենայն նէն վրիպելու”:

Էլիաս, 5, 3-6.

Սահմ., 132, 10-17.

“Զոր առանձինն յանդիւ մանէ Պղատոն զերկաբան չիւրան՝ եթէ ‘Որպէս հասեալք ասէք ոչ գոլ հասումն, եթէ որպէս ոչ հասեալք’ եթէ որպէս ոչ հասեալք: Եթէ որպէս հասեալք, ասպարագու ոչ հասեալք ահա է հասումն, ապա եթէ որպէս հասեալք ահա է հասումն, ոչ հասեալք’ ոչ հաւանիլը ձեզ ոչ հասելոցդ, եթէ է անհասութիւնն”:

“Առ որս հանդիպի Պղատոն ախտացեալ առ ասպարագու նոյց ոչ գոլ հասումն, ասելով՝ ‘Եթէ զիարդ ասէք ոչ գոլ հասումն. որպէս հասեալք, եթէ որպէս հասեալք: Եւ եթէ որպէս հասեալք, յայտ է թէ հասեալք, եւ է հասումն: Իսկ եթէ որպէս ոչ հասեալք, ովլ հաւատացէ ձեզ յասելով զայդ, ոչ յասելոցդ եւ ոչ գիտացելոցն’”:

Էլիաս, 19, 3-4.

Սահմ., 161, 8-9.

“Քանզի ‘անմաքուր ի մաքուրն հպել ոչ իրաւ, տոնի՝ անսուրբն ի սուրբ ըստ Պղատոնի’”:

“Աւան զի ըստ Պղատոնի՝ անսուրբն ի սուրբ հպել ոչ բարուոք եւ իրաւ, հպել ոչ բարուոք եւ իրաւ”:

Էլիաս, 53, 13-14.

Սահմ., 133, 34.

“Քանզի ըստ բաժանաւական հնարս կան հնարն ոչինչ պանձասցի ոչինչ պանձասցի փախչելու”:

“Աւանզի անուն Ծակցէ անուն, թէ ասահմանին. քանզի անուն նուն է սահման կարճառօտ. է սահման ամփոփեալ, իսկ իսկ սահման է անուն ծասահման է անուն տարաւ ւալելու”:

Էլիաս, 46, 11-12.

Սահմ., 136, 30-32.

“Քանզի անուն Ծակցէ անուն, թէ ասահմանին. քանզի անուն նուն է սահման կարճառօտ. է սահման ամփոփեալ, իսկ իսկ սահման է անուն ծասահման է անուն տարաւ ւալելու”:

Էլիաս, 17, 14-17. Անըլ., 558, 16-19.
“Քանզի, հինգ են տեսակք շարաբանութեան, եթէ հինգ են տեսակք հաւաքանց՝ ապացուցական, տրամաբանական, ճարտարական, սահմատական, իմաստական, քերգողական, որը եւ առասպելախառնում է”:

Էլիաս, 21, 13-18.

Անըլ., 567, 38-568, 5.

“Զորոյ զաւրութիւն եւ ինքն եցոյց երբեմն ասելով ի Սոփիստէս տրամաբանութեան այսպէս. ‘Արթեալ յափէ կողեղ ինքն կոչեցելովքն առ յաքունց թափանձութեամբ, տակաւին եւս նոր գոլով համբակ, ապա եթէ գոլով համբակ, ապա եթէ ոչ՝ փախիցէ ի ոչ՝ փախիցէ ի քէն ձևաբիտն, թափանձութիւնն ձութիւն կոչեցեալ զրակուեացութիւն ցագունութիւն իրացն, իսկ իրացն այսինքն ղրանաւ կրթութիւն զգիտութիւն կանն”:

4. Դաւկիթ-Ալիմպիոդրոսի իմաստասիրական գլուխի երկերի խմբին պատկանում է, անտարակոյս, նաեւ “Հատուած ինչ մեկնութեան Ստորոտգութեանցն Արիստութելին, որ տպագրուած է Էլիասի Ստորոգութեանց մեկնութեան վերջում (էջ 140—149): Ինչպէս վերոյիշեալ թարգմանութիւնները, նոյնպէս եւ այս հատուածի թարգմանութիւնը, ընդհանուր առմամբ, ունին յունաբան բառապաշարի ու լեզուական առանձնայատկութիւնների նմանութիւններ, որովհետեւ յունաբան դպրոցի զարգացման միեւնոյն երրորդ շերտի արտադրութիւններ են: Սակայն ուշագիր քննութիւնը ցոյց է տալիս, որ Անանունի մեկնիչ հատուածի թարգմանութիւնը հազիւ թէ կարելի լինի վերագրել Դաւկիթ Սահմանքի կամ Էլիասի Ստորոգութեանց մեկնութեան թարգմանիներին: Այս ենթագրութեանը հիմք են ծառայում, ամենից առաջ, յունարէն նման հատուածների տարբեր թարգմանութիւնները յիշեալ երկերում: Այսպէս.

Անըն. մեկն., էջ 142-143.

Սահմ., էջ 164.

“Արդ են իդոնիկեցիք՝ Արդ պարտ է գիտել, Արիստիպոս եւ Կղէում եթէ ոմն Կղէում պառտոս բուփոս, որոյ ընթերցեալ ամբուակիացի կարծելով, զՊղատոնական գիրսն, որ եթէ Պղատոն զբնաւորավան խոկման մահուն, եւ կան մահուանէն հրամայէ ոչ իմացեալ զասացեալուն՝ խոկալ իմաստասիրին, ըն-

¹ Մաջածի թարգմանուած է Ա-ում առասպելախառնում, իսկ Ել-ում՝ առասպելուտ Ել. 17, 20:

բնկեց զինքն ի պարսպէն։ Կեցեալ զինքն ի պարսպէն վասն որոյ ասացեալն է ի գախճանեցաւ։ Վասն որոյ Պասիլէ։ Բերկը բաջը, ասէ կալիմաքոս, Ուրախաւ- կղէսմպառասոս Ամբոփիկացի թիր ով արեգակն, կղէու- վաղեալ ի բարձր պարը- պոստոս Ամբուակիացի վա- պէն ի գետին, արժանի զեալ ի բարձրաբերծ պա- ոչին զործեաց մահու, այլ բարձրաց ի դժոխս, արժանի զՊատովի; որ վասն հո- ինչ ոչ ուսեալ մահու, այլ գալակտիկ գոգուազ չողւոյ գիրն ընտրեալ։¹

Անան. մելք., 147, 9-17.

Ելիաս, 30, 11-17.

“Եթէ ոչ վասն թշնա- “Քանզի յետ մահուն Սո- մութեան Պղատոնի շինեաց կրտայ, ելեալ յԱթենից՝ Արիստոտէլու զլիկիոնն. տածիւր ի Քաղաքիրում, քանզի Աթենացիք դար- եւ վերստին կոչելով որ ձեալ կոչէին զնա՝ ասաց, յԱթենս եւ ոչ հաւանեալ՝ եթէ Քաւ լիցի ինձ գալ գոեաց այսպէս։ Ոչ հա- յան քաղաք, ուր նախանձ ի նախանձու վերայ ծերա- նայ եւ զրպարտութիւնն ի զատանձ ի վերայ խոզա- Այսուիկ յայտնեաց զբազ- տանձի ծերանայ եւ թուզ մութիւն զրպարտողացն։ ի վերայ թզոյ։² ‘Թուզ ի զրպարտող զնոսա կոչեաց վերայ թզոյ, գրելով՝ զբա- վասն Սոկրատոյ, զի ետուն պարտողն նշանակեաց։³ Նմա ի բանդին զկոնիոնն։

Հմմուկ նաեւ հետեւեալ նման հատուած- ները՝ Անան. մեկն. 144 30—145 2, Էլ. 5 3-6 եւ Սահմ. 132 10-17, Անան. մեկն. 148 6-7, Էլ. 53 13-14 եւ Սահմ. 133 34։

Ուշադրութեան արժանի են նաեւ Անա- նուն մեկնիչի ու Ելիասի Ստորոգութեանց մեկ- նութիւնների մէջ լեզուական հետեւեալ տար- բերութիւնները։

1. Յունական իմաստասիրական դպրոցների անուններն Ելիասի թարգմանը միշտ հայացնում է, իսկ Անանուն մեկնիչի թարգմանը գործ է ածում նրանց յունական անունները։ Այսպէս՝

.. ‘Եքետիչօս Արգելական Էլ. 5 24, 6 12, 11 3, Եփեկտիկեան Անան. 140, 142, 144, 145, 147, բ. Ածումիչօս Ճետական Էլ. 8, 11, Եգոնիկեան Անան. 141, 142, 143, բ. Կոստիչօս Շնական Էլ. 4, 6, 11, Կիւնիկեցի Անան. 141, “Կիւնիկեցիք, այսինքն՝ Շնականք”, Անան. 147, բ. Աւրուառայտիչօս Ճեմական Էլ. 1, 9, 10 եւն, Պեռիպատիկեանք Անան. 145, 146, 147, “Արիստոտէլականք, այսինքն՝ Ճեմականք”, Անան. 142²։

¹ Ելիասի յունարէն բնագիրն ունի “ծշնդ էք’ ծշրդ յղջառեւ, օնոյ ծ’ ոնքու”:

² Գաև իթ-Ալիմզիգիոգորսի խմբի միւս Երկերում նոյն բառերը թարգմանուած են՝ Շնականք Սահմ. 166, ԴՊ. 272, Ճեմականք Սահմ. 167, ԴՊորֆ. 280, 307, 325, 326, “Եփեկտիսացն փիլսոփայիցը Ալեք. մեկն. 579,

2. Թեեւ Անանուն մեկնիչի Ստորոգու- թեանց մեկնութեան հատուածի յունարէն բնա- գիրը գտնուած չէ, բայց թւում է ինձ, որ ներ- քեւ առաջ բերուած օրինակները եւս պէտք է լինեն յունարէն միեւնոյն բառերի ու նախադա- սութիւնների աարբեր թարգմանութիւնները։ Այսպէս՝

.. անըստաջոշից հերձուածապետ Էլ. 3, սկզբնաւոր հերձուածին Անան. 141, նաեւ հեր- ձուածապետ Անան. 147, բ. ձոծ տղի պարուծօս (Էլ. 108 36, 113 12) ի հայրենեաց Էլ. 3, 10, ի գաւառէն Անան. 141, 147, բ. ձոծ տօն թրծ- ուու տղի հաղի (Էլ. 111 2) ի յեղանակէ վարուցն Էլ. 6, ի յեղանակէ կենացն Անան. 141, 147, բ. ձոծ տւուս սսմիթէնթիչուուտօս (Էլ. 112 18) յու- մեմէ պատահմանէ Էլ. 9, յիմերէ պատահմանէ Անան. 142, ե. ծուրդ յօր ի ձնանձնուած միւս յունարէն միա յունարէն քամաւթ եւ մին է լաւագոյն” Էլ. 7 11-13, իսկ Անան. 141 11-12՝ “անա- մաւթութիւնն կրին է կամ ի վեհազոյնն կամ ի վատթարագոյնն”, շ. ձէ սնչամօսնչն բաժդական յունարէն (Էլ. 128 1) յաղագս բարեմտութեան աշակերտաց Էլ. 37 12-13, վասն բարեբարու- թեան աշակերտացն Անան. 148 22-23, ե. ուրդ- տղի բառը, որ թրակացու քերականութիւնից սկսած յունարան բոլոր շերտերի երկերում թարգմանուած է “քերգող”, Անանունի Ստո- րոգութեանց մեկնութեան հատուածի մէջ թարգմանուած է “արարիչ”, էջ 144 6՝ “իբրու թէ յարարչէն իսկ ասացեալ՝ միշտ յարախրա- խանալ յաղագս հիւրուց եւ բարեկամաց ելա- մտից”:

5. Սոյն աշխատութեան առաջին մասում ցոյց տրուեց արդէն, որ Արիստոտէլի իմաստա- սիրութեան վերաբերեալ հնագոյն հայերէն եր- կերը, որոնք վերագրուած են եղել, մեծ մասամբ, դաւիթ Անյալթ փիլիսոփային, թարգմանուած են յունարէնից եւ զնազան հեղինակների աշ- խատութիւն են։ Իսկ այժմ դաւիթ-Ալիմզիո- գորսի խմբին պատկանող հայերէն թարգմա- նութիւնների մանրազնին քննութեամբ լուսա- բանում է եւ մի այլ կարեւոր ինդիր, — որ յունարան երրորդ շերտի այս թարգմանութիւն- ները ոչ միայն տարբեր են յունարան առաջին եւ երկրորդ շերտերի թարգմանութիւններից, այլ եւ իրանք իսկ, լինելով լեզուական տեսա- կետից խմբակից, չեն կարող համարուել միեւ- նոյն թարգմանչի աշխատութիւն։ Ուրեմն, ինչ-

պէս տեսնում ենք, կատարելապէս սխալ է դրւում իմաստասիրական երկերի թարգմանութեան վերաբերեալ ինդիրը, երբ բանասիրական այս կամ այն աշխատութեան մէջ խօսք է լինում շարունակ արիստոտէլեան երկերի ու մէկնութիւնների հայ թարգմանչի մասին:

Երիւան: ՊՐՈՓ. Յ. ՄԱՆԱԽԴԱՆ
(Տարուհակելի):



ԽԱԼԵՄԸ ՀԱՅ ՄԵՏԵՆԵԳԻՐՈՒԹԵԱՆ ՄԷՃ

(Տարուհակութիւն)

ԺԳ.

Երեքտասաներորդ մոլորութիւն այլազգեաց:

Կրծատում¹, որ է 'Սուննաթ². Եւ անարդեն զմեղ թէ 'անթլիփատ³ էք:

Նախ ասեն թէ ուխտն Աբրահամու 'թլիփատութիւն⁴ էր, եւ մէք որդիք եմք նմա 'թլիփատութեամբ⁵:

'Նախ⁶ պատասխանեմք եթէ մէք զհաւատն ունիմք զլբրահամու. Եւ 'Հաւատով եմք որդիք նմա⁷. Որ լաւագոյն է քան զթլիփատութիւն. զի հաւատաց Աբրահամ յԱստուած եւ արդարացաւ, ասէ գիրն, այլ ոչ 'թէ թլիփատութիւնն⁸:

Դարձեալ. Աստուած ուխտեաց Աբրահամու 'զթլիփատութեան⁹ օրէնք իբրեւ անկատարից. Եւ նոյն Աստուած փոխեաց զայն եւ ետ մէզ 'մկրտութեան սրբութիւն¹⁰, կատարելոցս օրէնք:

Դարձեալ. Աբրահամու ետ զմարմնաւոր 'թլիփատութիւն¹¹. իսկ մեզ՝ զհոգեւորն: Զի դուք զաւելորդ մորթն կտրէք, որ 'անօգուտ է¹² առանց հաւատոց եւ բարի գործոց: Այլ մէք զաւելորդ մէղքն հատանեմք հաւատովք եւ բարի

1 Ա. 'Մոլորութիւն է կրտատում Տաճկաց:

2 Ա. 'Սուննաթ:

3 Ա. 'անթլիփատ:

4 Ա. 'թլիփատութիւն:

5 Ա. 'թլիփատութեամբ:

6 Պակասէ յԱն:

7 Ա. 'Հաւատով նմա որդիք:

8 Ա. 'թլիփատութեամբ:

9 Ա. 'զթլիփատութիւնն:

10 Ա. 'զմկրտութիւնն սրբութիւն:

11 Ա. 'թլիփատութիւնն:

12 Ա. 'անօգուտ:

գործովք: Ապա ուրեմն 'զհոգեւոր թլիփատութիւն¹ մէք ունիմք եւ ոչ դուք:

Դարձեալ. ասեմք 'թլիփատութիւն² ոչ է արդարութիւն. այլ՝ նշան յատկութեան. զի որդիքն Աբրահամու որոշեցին յայլազգեաց. որպէս ոք զոչնար իւր դրոշմէ, զի յատկասցի յայլցն: Եւ յայտնի վկայ. յորժամ զքառասուն ամին 'յանապատն³ էին, ոչ 'թլիփատէին⁴. այլ յորժամ յերկիրն պարգեւաց մտին, յայնժամ թլիփատեցան, զի 'որոշեցին⁵ յայլազգեացն*:

Դարձեալ. նշան էր 'թլիփատութիւն⁶ յանմազգէ եւ մասնէ ծնանիլ Քրիստոսի: Ուստի⁶ Աբրահամ յերանսն երդմնեցուցանէր, ծածկապէս նշանակելով զբրիստոս: Արդ՝ մէք ոչ ծնանիմք 'զբրիստոս մարմնաւորապէս⁷. այլ հոգեւորապէս. վասն որոյ ոչ թլիփատիմք մարմնաւորապէս, այլ 'հոգեւորապէս⁸:

Դարձեալ. 'նշանակ էր թլիփատութիւնն⁹ ազգին Հրէից. զի բաժանելոց էին յուխտէ եւ 'յօրինացն¹⁰ Աստուծոյ, եւ կարել ի բոլոր անդամոց Քրիստոսի, եւ լինել խոտան ամենայն ազգի, որպէս այժմ են. զի յԱստուծոյ 'աչաց¹¹ ելին. Եւ ամենայն մարդկան ատելիք եղեն:

Դարձեալ. մէք ոչ թլիփատիմք. 'վասն այն զի բաժանեցուքի 'հեթանոսաց¹²: Այլ դուք զի թլիփատիք եւ ոչ մկրտիք, յայտ է զի Հրէիցն էք հաւասար, որ նաև աթ են ամենայն ազգի: Եւ ոչ ունիք զնոր օրէնս, զի ոչ մկրտիք, 'հաւասար էք կոպակաշտիցն¹³:

1 Ա. 'զհոգեւորն թլիփատութիւն:

2 Ա. 'թլիփատութիւն:

3 Ա. 'յանապատն:

4 Ա. 'թլիփատեցան:

5 Ա. 'որոշն:

* Ա. ունի. 'Դարձեալ. ութօրեայ թլիփատութիւնն նշանակէր զութերորդ գարն, որ գասք մեղաւորացն հաստանին եւ ի հուրն ընկենուն, եւ արդարքն ամրող մնան. եւ յայտ է յայնանէ, զի զնանն ի ձեռս, կամ յականջս կամ յըռնկունս, կամ յայլ ինչ մասն ոչ հրամայեաց դնել, այլ ի մասն այն, որ ունի զաւելորդ մորթն. ապա ուրեմն թլիփատութիւնն նշանն է եւ ոչ արդարութիւն:

Դարձեալ. նշան է բազմութեան զաւակաց, զի մի ցրեսցի սազմն եւ վիժեսցի. ուստի յայտ է զի օրէնք բազում կանայս եւ հարճն հրամայեաց առնուլ, եւ ամուլ խոտան էր ի նոցա մէջն: իսկ մեզ կուսութիւն եւ պարկեցութիւն պատուիրեաց հոգեւոր զաւակ եւ ոչ մարմարաւոր:

6 Ա. ունի. 'եւ:

7 Ա. 'մարմնապէս զբրիստոս:

8 Ա. 'հոգեպէս:

9 Ա. 'թլիփատութիւնն նշանակէր:

10 Ա. 'յօրինաց:

11 Ա. 'յաչաց:

12 Ա. 'վասն զի բաժանեցուքի հրէիցն, եւ մկրտիք, զի բաժանեցուքի հեթանոսացն:

13 Ա. ունի. 'Դարձեալ. ի մնաֆն ձեր, ի բարի սու-